



Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ԵՐԵՎԱՆ ՏԵՂԻ ԹԻՒ 9.

ԽԵՊԵԼՄՔԵՐԵ 30.
1868.

ԵՐԵՎԱՆ ԲԵԼԵՍԻՐԵԿԵ ԵՒ ԳՐԱԳԻՏԵԿԵ

Հ Ե Ր Ք Ո Ւ Մ Ն

Կ. Պոլսոց քանի մի թաղերուն մէջ տեղի ունեցած Օպակական նոր բաձեւ այցելութեանց և նյոյն առթիւ հրատարակուած նամակաց և ճառաւ խոսութեանց պատճառաւ ստիպուած էինք. Աֆօն ներկայ տարւոց 55 Վնասուետրին մէջ, մի խորհրդածութիւն հրատարակել այս վերնաւ գրով—Տարբեր-ին-ն լրօնակ-ն դումիւնան և դափերպանիւնան. Ոյսկ և բաւն շարժառիթ մեր յօդուածոյն էր, բատչափու կարսղութեան, պարզել մեր ազգային (Հկեղեցւոյ իրական շահը և մեր սիրելի եղանց մաքերը լուսաւորելով՝ զգուշացնել այն վասանգներէն որ երբեմն կարող են յառաջնանալ անմտադրութենէ կամ այլ պարագանե-

րէ ծագած իրազութիւններէ. Ո՞եր գրուածքը ուղղուած էր բուն իսկ կատարուած իրազութեան գէմ, և ոչ ուրիշ նկատմամբ, և մեր փափաքն էր ընդհանուրի օգուտը, և ոչ թէ որ և իցէ մասնաւոր հակառակասիրութիւն. վասն զի. ոչ հակառակորդ ունեինք և ոչ ատելութիւն յարացանելու ամենագոյն հակամիտութիւն, թէ ողջափ ազգ եցութիւն ունեցաւ մեր գրուածքը ընդհանուրութեան վարյ. և քանի բանակ իսաց համամըսութիւնը գրաւեց ու այդ թիւը չը գիտենք. միայն այս գիտենք, որ բավանդակ Հայաստանեաց Հկեղեցւոյ Վցի օգտին նուիրուած մեր յօդուածը անախորժ երեւցած է միայն

Պեշիքթաշի քանի մի անհատներու ,
որոնք պատասխան գրած են (անս Ա'ա
սիս) (Ծրաթերթ, թիւ , 209. 210. 211.
212. 213. և 218) մեր յօդուածոյն
դէմ, իրենց անունները ծածկերով և
այսափ միայն յայննելով՝ Պեղման
ժողովրդան անհագութեն են , որ այս պարա
խուն Այօնի բալու դադին ունեցան : Ծէ
ոք են այս անհատները և քանի հատ .
շատերոն խորհրդակցութեան պատզ
է արդեօք Այօնի դէմ գրաւած պա
տասխանը , թէ միայն մի անհատա
կան մոտաց ծնունդ . այս պարագանե
րը հարցախուզելլ մեզ համար չէ . բա
ւական է միտյն որ պատասխան ու
նիք այսօր մեր առջեւ և կարող ենք
նորու պարունակութիւնը մեր նախըն
թաց գրուածքի պարունակութեան
հետ բազգատել , քննել և ձմբարիտ
սուտէն որոշել գարձեալ միակ նը
պատակ ունենալով մեր մայրենի
եկեղեցւց իրական շահը և ընթեր
ցող հասարակութեան մոտաւոր շե
նութիւնը , քան թէ մասնաւոր ան
հատներու տարապարտ մոտաւորու
թիւնը , որոց դէմ ասելութիւն որ
նուցաներու երեւակացութիւն ան
գամ ունեցած չենք , չունիք և չը
պիսի ունենանք : Ա'եղ բաւական է
միտյն , որ ինչպէս առաջ , նցնոցէս և
այժմ առաւելլ լաւ համարած ենք
ձշմարտութեան համար ձայն բարձ
րացնել , քան թէ լսել , որ ամենամեծ
յանցանք է Կ'սուածութեան դէմ :
Ա'սաի փոխանակ վշտոնալու . կը պար
տաւ որինք հրապարակաւ . յայննել
մեր չորհակալութիւնը Պէ շիբթաշի
ժողովրդեան քանի մի անհատներուն ,
որոնք իրենց պատասխանով վերստին
առիթ կուտան մեզ ոյսօր՝ ինդիրը
պարզել առաւելչօշափելլ տապացոց
ներով :

Ա'սինք ուրեմն :

Վրիսասնէ ութիւնը ի՞նչ կը պա
հանջէ քրիստոնեաներէն . — Աէր .
Վրիսասնէ ական Եկեղեցին ի՞նչ կը
պատառ իրէ իւր համօրէն զաւակնե
րուն . — ոգւով և ձմբարտութեամբ
երկրպագութիւն Կ'սուածոյ , Եկրկայ
գարուս ձշմարիտ ոգին ի՞նչ կը քա
րոչէ և կը պաշտպանէ . — Եկրակննդ
նումն անհատական և ազգային իրա
ւանց , հանգերձ պարտուց կատար
մամբ , ազատութիւն խզդի և ազա
տութիւն կրօնի : Ա'ենք ի՞նչ պար
ամնք առնել իրբեւ քրիստոնեայ և
իրբեւ 19 դ գարու զաւակներ . — Եշն
գրոչի տակ տաղաւարիլ , որոյ նը
շանաբանն է յառաջարկութիւնն ձշմարիտ
քրիստոնէ ութեամբ և լուսաւպու
թեամբ : Այօնն ի՞նչ քարոզած է իւր
նախընթաց յօդուածով . —

Այօնը՝ իմանալով որ սիրոյ համար
փողչարտութիւններ և բացագանցու
թիւններ հարկաւոր չեն . Այօնը հա
մողուած լինելով , որ քրիստոնէ ական
Եկեղեցւոյ միութիւնը հոգեւոր է և
ձմբարիտ երկրպագութեան մէջ կը
կայանայ . Այօնը՝ իմանալով , որ
ներկայ գարս կը գատապարտէ միա
բարական թիւր սկզբունքը , որով շատ
անդամ խցիք և կրօնքի ազատութիւն
նը կը բռնագրարուի . Այօնը՝ նկա
տեալ յունական և հայկական եկե
ղեցեաց անցեալն , ներկայն , և պատ
մութեան հայելցոյն մէջ դիտելով
յանուն միութեան եղած գարաւոր
բոլոր աղջւաները . Այօնը՝ ակներեւ
տեսնելով որ այս երկու եկեղեցեաց
ամենամեծ շահը կը պահանջէ , որ ա
ռանձինն աշխատին իրենց համօրէն
զաւակները գատափարակել . քրիստո
նէ ութեան մէջ , իրենց ազգային երկ
պատական միութիւնները վերցնել և տոհ
մական միութիւնը պապահամիւլ . թող
լով իսպառ . կանիսակալ նախապաշտ

րութիւրը, յանուն եկեղեցւոյ և ազգի մնութի պարծանքը, որ առանց զաւակաց հոգեւ որ, մասաւոր և բարոյ յափան յառաջադիմութեան, անորժան է խափառ. Այսոնք տեսնելով վերջապէս, որ յունական և հայկական ազգաց անհամաներէն ամանք, խափառ անուեսութեան տապալ իրենց տոհմական վըրբերը, և իրենց ապդէյանութեանց վիճակը մօռնալով, բոլորովին յանդէպս, երկուց եկեղեցեաց գրք, բազդ և արիւնաներկ միութեան խրն գիրը կը յուզէն Պօլսց քանի մի թաղերուն մէջ. Այսոնք այս ամենը տեսնելով և զննելով հրատարակեց, որ յուզուած միութիւնը միակերպութիւն է և ոչ միութիւն. աչքակապութիւն է և ոչ շահաւետ իրողութիւն: Վասն զի քրիստոնէական միութիւնը ընդհանուր է ամեն չշմարիս երկրը պագուաց համար, թէ և լինին նորա ի սփիւռու աշխարհի ցրուած. խեկ երկուց եկեղեցեաց միութիւնը միշտ միակերպութիւն կ'ենթագրէ: Վասն զի: քրիստոնէական ճշմարիս միութեան համար Ըրեւելք և Ծրեւմնարք ազգեւոր ազգայ, այլ հոգեւոր աշխարհ, հոգեւոր թագաւորութիւն և հոգեւոր հապատակութիւն ասուուածային կամաց և օրինաց:

Այսոնք Քրիստոնէութեան այս վրա սեմ սկզբունքին ստրասաւ որեւէլ և իւրաքանչիւր ազգաց բնական և իրական շահը յարգելով՝ քարոզեց հրապարակաւ. « Թո՞ղ Հայ, Յօն, Հռովմէական և առ հասպարակ ամենն քրիստոնէայ միաբանութիւններ աշխատման մարդկութիւնը սրբել, ամենէն առաջ ի թիւ Ներառը շատախիւնին պիտիլ. իսկ ծխական կողմանէ, թուղ իւրաքանչիւր ազգաց յարգէ իւր ծէսը, իւր ազգա յին ինքնուրոյնութիւնը և սեպհական նաթիլը, վասն զի միութիւնը սիրոյ և

և ճշմարտութեան մէջ է և ոչ արոտաքին միակերպութեան ո: Այսոնք գիտէր և գիտէ, որ միութեան ազագակները լոկ օդաբախ հնչիւններ են, քանի որ նախնի ասութութեան սեւաստուեր մշուշը տակաւ ին փարատուած ած յունական ազգի կրծնական հորիզոննեն, քանի որ աւելուարանտեսան հոգեւոյն նկատմամբ՝ տակաւ ին միջին գարերու մէջ կ'ապրի:

Եւ միթէ գրիպեցան Այսոնք իւր անաշառ հրատարակութեան մէջ: Այսոնք ժամանակը ըստուգեց և տակաւին գտարերով չը պիտի ստուգէ, որ յունական միութիւնը բացարձակ ֆակտորութիւն է, և ոչ միութիւն ըստ քրիստոնէական բաւն հասկացողութեան: Տակաւին Պօլսց մի քանի թաղերէն միութենական արձագանքները չը լրած, տակաւ ին Այսոնի դէմ գրուած պատասխանեացն կէոր միայն հազիւ հրատարակուած, և ահա հայ ազգ չիկ մի Պօլսց մէջ և հայ կին մի Պօլսց իր մէջ, իրեւ հեթանոս, կրկնամկրը տութեամբ յօւնական եկեղեցւոյն կը միակերպին, հայութեան անունն անգամ իրեւնց վրոյշէն քերելով և կրտսեպէն գՎերապատիւ խորէն և պիտի պոսր ցաւակցութեամբ ազաղակ բառնալ գաղփական և հայկական պարերականներու մէջ. « Ճիմէ հռովմէական եկեղեցին իւր զրութենական անթեքութեամբն հանդերձ կրցած չէ երբէք ժխտել Հայաստանեաց եկեղեցւոյն խորհրդոց փուերականութիւնը. բնչպէս կարելի էր պատիւ եկեղեցին, որ քիչ մի յառաջ Օտակական աօներուն առթիւը կ'ողջունէր զեկեղեցին Հայաստանեաց իրեւնց ոգբայր իւր ի Քրիստոս Յիսուս ո: (Այս վա օրպետը. 219): Այսկայն Այսոնք կը սպառէր և տակաւին կրտսանէ եւս

մեծամեծս տեսնելու : Դայց ի՞նչու կը ցաւի Դերապատիւ Հայրը , քանի՞ որ քաջ գիտէ որ մզրտութեան յարգը ցիմացող անպիտան կրօնափոխի մը համար՝ արդէն կրինամկրտութիւնը և եռամկրտութիւնը եւս յարգ չ'ունին : Վենք աւելի կը փափաքէինք , որ յունական խարսնաւ խարուէին այն արգէտ և ապերախտ զաւակները , որոնք իրենց եկեղեցւոց մայրենի գրկէն փափաշելով՝ օտարի ծոցը կը դիմեն : Ոիհնը կրօպատէր , ոստցինք , որովհետեւ հայկական և յունական ազգերու պատմաթեան վրայ Չամչական ակնոցով չեր նայեր , այլ երկուց ազգաց պատմական կենաց անցեսլի , ներկայի և ապագայն պատմական փիլխափայութեան դիմակաւ կը գիտէր , որ գիտէ իրերու հետեւանցէն նախընթաց պատմաները հետազոտելու և պատճառներէն հեռաւոր հետեւանքները գուշակել : Ոիհնը՝ մինչդեռ մի կողմէն Չամչական այցելութեանց առօրեայ ուրախութիւնները կը լսէր , միւս կողմէն Վանզումեի 720 թւուզ հրատարակուած Ուսւմնական նամակի մէջ հետեւեալ աղջորը կը կարդար . « Ոինչդեռ մէկ կողմէն յօն Պետքը այսպիսի հարուածներով իրենց սիերիմ առելութեան շանմերը կը թափէին մեր խեզ նախահուզաց վրայ , միւս կողմանէ ալ յօն կիբըր , այն կը բռնամոլ կվերը , ուրիշ սարսափելի գեր մը խաղալու պարասատուած էր . ըսկան եկեղեցիներու , հրապարակներու , և առուներու մէջ քարոզութիւն առաջանաւան է , որովհետեւ պիղը էն . թէ հերետիկոս էն . թէ հերձաւ ածող էն . թէ հայերան հետ ամեսութիւն ընելը անարժան է , որովհետեւ պիղը էն . թէ Հայերը իրենց եկեղեցւոցն մէջ խորանին ետեւը ուր շան մը կը պահէն և անոր երկրպագութիւն

կընեն և թէ Հայերը իմթումին իրիկունները իրենց կերակուրներուն մէջ աղոտեղութիւն կը խառնեն և ուրիշ առոնց նման խել մը ցնորական կրօնամնղական աղտեղի խորերավ միամիտու ժողովրդոց սիրար կը շփոմէին : Խոզունք հետապները : Ոիհնը կը տեսներ իւրա աշոց առջեւ , Ուուրբ Տեղեաց մէջ , որ տակութիւն խապատ չ'են սրբուած քարերու վայաէն որեւան հետքերը , և հայ վորդապետաց վայաէն հաբուածները , որոնք թափուած և կրուած են , կոմմի կանթեղ և պատկեր կախելու համար , կամ պատի մէջ րեւեռու զարնելու և յատակի վրայ սփռոց փռելու համար , և այն : Ոիհնը կը գիտէր նմանուցէս արտաստամթոր աջք իւրա ազգի ներկայ թըրշուառ վիճակը , որ մի մասը միտութեան պատրուակաւ հոռվիմկանութեան հետ , մի մասը բողբականութեան հետ , մի մասը յունականութեան հետ , և այն , և որ աւելի ցաւ ալին է , տակաւին Հնդկաստանէն , Կիլիկիայէն , Վղժամարէն և նու և Պօլսէն , նորանոր միակերպարագ թեան արհաւարիներու շառկներ կը ըստին . Հետեւապէս , Միօնի գիտուզամթիւնը կրօնական մրութեան և մայթրութեան խնդրոյն նկատմամբ՝ մի անաշուռ ազգարարութիւն էր իւրա սիրելի ազգակիցներուն , որով միութեան աղաղակներու մէջ աշքակապաւածներու մէջ քարական կը տանգ նշմարելով , կը հրաւիրէր , որ ջանան , եթէ փափաք ունին , մայրէն ի Եկեղեցւոց բաժանեալ հաստածները միացնել և ներկայ ու ապագայ բաժանման առաջն առնոււլ , թողով խապատ օստարաց հետ միանալու պատիր երազները , յորոց մեր թշուառ ազգը և բազմաշարչար եկեղեցին

սգունութերբէք տեսած չեն և տեսնեալիք եւս չ'ունին : Այս ազդարարութիւնը Ոիօնէն առաջ եւրասպական լրագիրներն անգամ սկսուն առնել , ի շարս որոց էր Տիկիոստեան դեպ պարբերականը , որ Օատկական այցելութիւնները բարբավին իրծուան ժամբարնեան գունով կը նկարագրէր :

Մական արի անս աշխարհիս բանը , որ մինչդեռ Ոիօնի յօդուածը վերստին տպագրութեան կարժանանայ Անն զումէի մէջ , միւս կողմէն եւս Ատիփ օրաթերթերուն մէջ Երկարապատում ընդգիւմխոսութեան կ'ենթարկուի , այլապարագ մեկնութեան և ծերաբանութեան առարկայ դառնալով : Ի՞այց ովզ չը գիտէր , որ անհիմն փաստաթանութեան , սքօլասալիքական աօմթավ խառած արածագանութեան և պատմական անստուգութեան աւազոյ վրայ կանգնած գրաւոր չէնքի կործանումն վաղահաս է : Վկ ըլ գիտէր , որ ձշմարտութեան մեզմի շունչ մի բաւական է առութեան ահագին տմիոցներ կործանելու :

Փորձենք ուրեմն և տեսնենք :

Վեզ կը պատասխանուի Ոասիս ռաթերթին մէջ (թիւ 209) որ բարբարագիրները գովաւթեամբ խօսած են Օատկական այցելութեամբ յուզուած միւսթեան խնդրոյն վրայ . խոկ Ոիօնի իմբագրութիւնը նախայսուղութեամբ և ի յառելուածոյ պրոփ : Աննչդեռ մէնք , թալունք միւս պարբերականները , նյոն խոկ Ատիփ մէջ ակներեւ շեզօրութիւն կը նշմարեմք . վասն զի (Օրաթերթի 210 թուղյն մի երեսին վրայ Ոիօնի գէմ գրուած պատասխանը կը հրատարակուի , յորում հայկական իսկական և յունական միւսթիւն կը քարոզուիք բարբարի) . խոկ միւս երեսին վրայ՝ գալ զիսկան Եթանակառ լուսագրի մի յօդուած ծի թարգմանութիւնը ; յորում 'ի մի-

լի այլաց + այս խօսքերը կը կարդանիք : « Երեւմուտք զանոնք (Հայք) Յունաց հետ շփմթեց ընդհանուր կոչ մանիք զանոնք Անեւելքան ծերէ անուանելով բայց սակայն Հայաստան նեաց ծէսն այնչափ տարրեր է յունականէն , որչափ յունականը լսատինակար նէն Հայերը մասնաւոր ցեղի մը կը վիրաբերին , իբէնց յաստուկ կը բօնէք մը կը գաւանին և այս երկու անշնչիք գրաշմիերուն (կրօնի և աղդութեան) ընորհիւ բոլորովին անխառն պահուած են շրջակայ ազգի իրէն ու Բայց բայսնանէն նցն խոկ Ոասիսը , 218 թուով , Ոիօնի գէմ գրուած ընդդիմուսութեան տպագրաւթիւնը աւարտելով , յաջորդ թուով անընդ միջադէս Գեր . Խորէն եպիսկոպոսի նամակը կը հրատարակէ , որով սաստիւապէս կը նշաւակուի Յունաց կրօնական մոլեւանդութիւնը : Դիցուք թէ այս եւս այսպիս ըլ լինէր , միթէ մեր պատասխանւոյն արգոյ հեզինակլ , 197 գարու անուամբ խօսելով , կարող է ժիմաւել կարծեաց ազատութիւնը , զի Ոասիսը և Ոիօնը կարեն հաւասարապէս անենալ :

Գանկ ուրեմն ուրիշ կէտի :

Վեզ կը պատասխանուի թէ մենք գայթակիւն ենք Օատկական այցելութեանց վրայ . այն ինչ ընդհակառակն ախատիւ գտնուող ամբողջ Խովերու հայ և յոն հասարակութիւնը ուրախացեր է + յուղափորի ուրախութիւնը կարզած է արգեօք մեզ նախատելու փառա լինիլ , կը հարցնենք մեր փառաբանով բարեկամին : Վիթէ չէնք ճանաչեր մեր ժողով վարդը որ շատ անգամ բարեկենքանի այլանդակ գիտմակաւոր խօսքերու համար ևս կը համախմբի և կ'ուրախիանայ մինչ գեռա առաւ եւ լսէ հարկուոր երայողը վարդը , եթէ իւր ինդագուռ . և ողբարու վայրիեանը իմանար , և իւր բարեկեռ-

ցութեան աղքիւրը ճանաչէր, իւր աշխառակնը թուղած՝ պարապարդութիւնը չէր թափառիր հրապարակներու մէջ։ Ժաղովաւրդը, կըսէնք, եթէ իւր աղքացնու թեան խորհուրդը հասկնար, Չատկական ցցելու թեանց փոխարքէն կը համախմէէր իւր աղքային խառնաւ շփոթ վիճակի վրա խորհելու և իւր սերունդի ապագայն բարեպելու։

Նետեւապէս, հայ եւ յոյն թաղերու հասարակութիւնը ու բախոցեր է, թէ չէ ուրախացեր, այդ յառաջերութիւնը կարող չէ մերժումն համարուիլ Ախօնի նախլիթաց գիտալութեանը, թաղունք ուրեմն ժողովրդի նոյնժամանակիեայ ուրախառութիւնը և այժմեան աղքը հայ աղքական և կոտը յունական կրկնամկրտութեան վրոյ և մէնկը մեր խոսրը շարտնակենք։

Ախօնի գէմմազզու ած ընդգիւմախօս սութիւն մէջ քանի մի խոչըր զրաբարտութիւններ եւս կը կարգանք։ Արքէս թէ Ախօնի խմբագրութիւնը կը փափառ դրէ Եվրոպիներու բուռների իրարու դէջ նշնչնապէս գոյ ըլլան։ որպէս թէ կը հրաւիրէ նա եկեղեցական վարչութիւնը՝ ոչ միայն իրավու և յանդիմանութամբ, ոյլ բանորդանց և անամեմայի իշխանութեանը։

Դնմերցողը արդէն կարգացած են և կարեն կարգալ և տեանել, որ Ախօնի յօդուածոյն մէջ մեր արդոյ ընդդիմախօսի երազած մակեռանդութեան խանձը չը կոյ և ոչ այն իմբնահնար բառը, զրս յառաջ կը բերէ։ Դնմերցողը գիտեն նմանապէս, որ կարկատուն զրպարտութիւնները, թիւր հետեւութիւններ հանելը և ծակ մարդարէութիւնները, բանաքննութեան (Արիստիքայի) ասսպարէ զին մէջ, դատապարտուած են իբրեւ անարդ միջոցներ, որ գործադրազի ապաբանութիւնը կ'ապացացանեն, քան թէ քննու-

թեան առնուած նիւթոյն ցմը կը պակսեցնեն։

Ախօնը, որ կը սիրէ և կը պաշտէ իւր եկեղեցւոյ ներազամիտ միզբունքը, կը զարմանար ընդ հակառակն, երբ կը գիտէր հեռուէն, որ Չատկական այցելութեանց պատճառաւ այնպիսի բանախօսութիւններ կը լին, որ կարծեա թէ եկեղեցեաց գոները փակուած էնն և նոր կը բացուին, ոյն ինչ Հայաստանէայց եկեղեցւոյ դուռը միշտ բաց տեսած էր օտարոց աւշիւ։ Ախօնը, որ նախանձափնդիր է եկեղեցւոյ մեծվայելութեան, կը զարմանար թէ ինչը. քազաքալարական այցելութիւնները ազգաթանկան կամաց մէջ կը կատարուին, մինչդեռ այդ մոսին յատուկ թաղական տուններ, առաջնորդարտններ և պատրիարքաններ կան։ Ախօնը, որ փափաքելով կը փափաքի Հայաստանայց եկեղեցւոյ Վարչական արթնութեանը և պարտականարութեանը, ազգարարութիւն կընէր, որ եկեղեցական Վարչութեան իրաւունքը պաշտպանուի և յարգուի. և ոչ թէ ըստ անձնիշխան կամաց նորաձեւութիւններ կտարբուին և անիշխանութիւնը խազաւ աիրապետելով՝ ադագավաս հետեւանքներ և եկեղեցտական կոն աղաւուզամներ յառաջ բերէ և Կրաքանական նմանապէս Եվրոպի ակադեմիան և յիրակապահութիւններ կը նշանակեր եկեղեցւոյ գոները չը նշանակեր եկեղեցւոյ գոները փակել և բանադրանք ու անոթեմայ բարտղել. հետեւապէտ իմբնահնար են մեր արգոյ ընդդիմախօսի եղանակացութիւնները, Բայց ոյս միայն կուզէնիք իմանալ թէ Չատկական նորաձեւ այցելութիւնները, զր Յունաց նկատմամբ կը պաշտպանէ մեր բարեկամը, պիսի պաշտպանէ

արդեօք նոյնը Հռովմէտիսնաց և Ի՞ո զղբակսնաց նկամամամբ , պող մէջ մեր Ազգի հաստածները կը գըտ նուին . Պիսի պաշապանէ երդեօք , եթէ Հայոց եկեղեցականը , ոչ միայն Պօլսաց քանի մի ժաղվերուն մէջ և մի այն Յունաց հետ , այլ առ հասարակ ամեն տեղ և ամեն քրիստոնեաց դըրացեաց հետ՝ սկսին Օ առկական նորաձեւ այցելութեանց նման այցելութիւնները կատարել . Պիսի պաշտուական մէր միա արդեօք , եթէ յամեննուսէք միութենական աղղողակները յաճախինն ոչ միայն Յունական , այլ նաև Հռովմէտիսկան և Իոնզքական եկեղեցեաց նկամամբ : Այս մասին տարակցու ունինք ստորասական պատասխան տանապար , որովհեաւեւ մեր բարեկամի յօդուածի պարունակութենէն կերեւի , (ինչպէս վերջը պիտի տեսնենք) որ իւր ներազամասութեան և միութեան բուռն եռամեդին յորձանքը մինչեւ յունական եկեղեցին միայն կը հասնի և այն տեղ կեզերի . իսկ այս միութենէն արտաքոյ գուցէ անաթեմայի շանթերու որոտումները լուսին , քան թէ իւր ջատագոված այցելութեան սիրոյ աղղողակները : Բառ իսկ այս կէտն է ահամ . որ առ զի տուած էր մեզ Օ առկական նորաձեւ այցելութեանց մէջ ժամկերպիւան երեւոյթներ նշմարել և ոչ միութեան , վասն զի քրիստոնէական միութիւնը ընդհանութը է և համատարած ամեն ճշմարիտ հաւատացելոց նկամամբ : Վասն զի , նորաձեւ աղղողակներու կոսրօտաւթիւնը ըստ կայ , քանի որ Հայաստանէաց եկեղեցին երկար գարերէն ի վեր կը հռչակէ այս հսկեւոր միութիւնը , ամենայն ազգ և ազնիք յօրհ-

նութիւն նոր օրհնեցիք զԱրարին արարածոց , որ ծագեաց զլուս արեւուկան այսօր յաջմարհ . և այլն :

Ծաղւունք այս և գանք նկատելու մեր արդոյ ընդդիմախօսի պատմական թիւր հետեւաւթիւնները , որոնք ճարապիկ վարպետութեամբ խաժամութիւն աչքը միմիկ փշերու հանար ի կիր առ նուած են , քան թէ Արքունի նախընթաց յօդուածին պատասխաննելու :

Չը կամենազավ մեր ընթերցագները ձանձրացնել և մի առ մի թուել մեր նախընթաց յօդուածայն մէջ այն պատմական աղետալի անցքերը , որ Յունաց կողմէն հասած է մեր Հայոց աղետին և եկեղեցւոյն յունական միութիւնը մերժուելուն պատճառաւ , գրած էինք համառաօտիւ այս տաղերը . “ Կրորոյ այն ամեն գմտութիւնները , վէճերը և տագնապանները մեր աշքի առջեւ կը ներփայացնենք , զորս յունական եկեղեցոյ միութիւն քարոզդ ըստիւն յարուցեր են Հայաստաննեցոյ եկեղեցւոյ գէմ . երբոր այն ամեն վընասները կը պատկերացնենք մեզ , զոր Յոնիք հասուցած են Հայոց ազգին իրենց երազած միութիւնը մերժուելուն պատճառաւ , կը սովորակ , կը զարհութիւնք և միանգամայն կը սովորակ ասել , որ եթէ եկեղեցական պատմութեան մէջ քրիստոնէութենափառատիւն իսկ ամառի կամ , նույա առ աջննն կարէ համարուիլ Յունաց կողմէն միութեան խնդրոյն առ թիւր Հայոց ազգին հասած գարաւոր վիսանները : Արքա անշափի ահռելի են եկեղեցական պատմութեան մէջ , որ շափի հաւատագննութեան (էնքիլիսինի) անարի քրիստոնէական գէպերը ” :

Ո՞եր խօսքերու մէջ չտփազանցութիւն ըստ կայ . վասն զի այս մասին վըկայ ունիք մեր բորբ պատմակինները .

տպագրուածները և անտիպները, յուրաց իւրաքանչիւրէն եթէ գէթ քանի մի տող առնելու լինինք, մի մեծահատոր գէլք կը կազմնի: Վեր առածները կարող են սաստել մեր բառնոգետ և հարցաւէր ազգակիցքը, և նցին ինքն մեր ընդդիմախօս բարեկամը, եթէ Չամշեան պատմութեան միակուղմանի հորիզոննէն արտաքս, աշխատի ընթերցափել մեր ազգային պատմագրաց բնագիրները: Ամփայն կը զորմանանք, որ մեր բարեկամը, ոչ միայն ընդդէմ աշխարհածանօթ պատմական իրողութեանց, այլ և ընդդէմ ու զիջը բանի, մեր համառատախօսութենէն սգուատ քազերը փորձ փորձելով, հետեւցուցած է, որպէս թէ մեր ակնարկած Յունական եկեղեցոյ միութիւն քարոզող լառակները են Ներսէս Շնորհալին, Գրիգոր Տղան, և կամ Ներսիսեանք և Գրիգորեանք: (Տես Մասիս Օրամերթ, թիւ 211): Այս հետեւութիւնը այնշափ թիւր է և հակառակ օրինաց բանաբննութե, որ բելը հայերէն կարդացողներու մշջկարծեմթէ: Միայն մեր արդոյ ընդդիմախօսն է, որ սոյն օրինակի եղանակացութիւնը կը առե նէ մեր գրած տողերու շարադասութեան և սգւոյն մէջ: Իայց թէ ինչ չո՞ւ Յունական եկեղեցոյ լառակներ առելով Ներսէս Շնորհալի և Գրիգոր Տղզաց կը հասկնայ մեր բարեկամը, այդ գաղանիքը յետոց կը պարզաբաննէնք, իսկ այժմ հարկ կը համարինք յունական կան եկեղեցոյ միութիւն քարոզող լառակներն գէթ մի քանի իոնդելունը շանակի գարական կարգաւ, որ մեր բարեկամի սարակիցը փարատի:

Յունական եկեղեցոյ զաւակի կը հասկնանք մէնք Վօրիկ Խայորը, որ ժողով կը գումարէ Պօլոց մէջ երկուց եկեղեցեաց միութեան համար, և երբ Հայ եպիսկոպոսները կը մերժեն

նորա միարարական առաջարկութիւնը, Յունականնէս մէկը հակամուկաթուղիկոս կը նստուցանէ Յունաց բամենի Հայոց վասի և երկպատակութեան հուները կը բարպարուի:

Յունական եկեղեցոյ զաւակի կը հասկնանք Ներսէլ Կայորը, որ ժողով կը գումարէ ի Խարին, զօրաբանակի ահարկութեամբ Հայոստաննեաց եկեղեցին յունականին հետ միակերպ պելու համար, և սակայն միայն Հայոց կամթողիկոսը իւր կազմը կը շահի, և այն եւս պարզեւ: ական կարուածներով:

Յունական եկեղեցոյ զաւակի կը հասկնանք Կրտսանդին կայորը, որ յատուկ զօրաբանակ կը կացուցանէ Հայատանի մէջ, որպէս զի վիճու զօրութեամբ Հայերը յունական ծխից և արարութեամնց վարժեցնեն, որպէս զարհաւրելի մոլեռանդութեամներ կը գործուին, և կայորը փոխանակի ինքզին, քը յանդիմանելու, սպառնալցն ասխոստանօք հրավարտակ կը գրէ առ հայրապետն Հայոց Ներսէս Շնուղ:

Յունական եկեղեցոյ զաւակի կը հասկնանք Փոտ պատրիարքը: որ միարարութեան տենչով վառուած՝ նեղել կ'ու այց Յունաց բամենի Հայերը: Օաքարիսայի կամթողիկոսութեան Ժամանակի, և Վահան յոյն եպիսկոպոսը Հայատան կը զրկէ՝ հելլենական ճարդարամառութեամբ: Հայերը ի յունականութիւն սրացու, եւ սակայն Շատ իշխանաց իշխանի տու Փոտ գրաւած թուղթը ի գերեւ կը հանէ միարարութեան ջանքը:

Յունական եկեղեցոյ զաւակի կը հասկնանք Կրտսանդին Պերիկեռի մէնք կայորը, որ միջ Հայք Հագարացին նեղու երդի՝ քրիստոնէական սգութիւն կը խնդրեն, նաև մեր Յովհաննէս պատմաբան կամթողիկոսը Պօլոց կը կաչէ: որ նախ միութեան

իսուսուն մն ատամաց, և ապա ուկնէ Հայոց . իսկ տառապատիքը կաթողիկոսը կը մերժէ այս հրատերը և չ' բթագը ՚ի Պօլիս . իւր վրայ բազկեգտնական կառ կած քը յարացանելու . համար :

Յունական եկեղեցւոյ զաւակիներ կը հասկնակը Անբատախոյ յոյն մետրապօ լիտները, որոնք մոլեսանդութեն ծայրը համակարգ, կրկնամկրտութիւններով և կրկնամեռնադրութիւններով ջը շտանալով՝ կ'արգելուն և չ'են մօ զուր, որ Յունաց բաժնի Հայերը մի ասին ժողովին և հայկական լիզուով ժամերգութիւն կատարեն, ինչպէս յարտիք է Վոսդիաց պատմանթենէն և խաչիկ կաթողիկոսի որով եղած թըլ թակցութիւններէն :

Յունական եկեղեցւոյ զաւակի կը հասկնակը կատասնդին Տուկիծ (Դիմիկա) կայսորը, որ Անեկբերիմեան (Դրուտահալ և Մոովմիշանները Պօլիս կուերզ և ՚ի բանիք կրկնամկրտութիւն հրապութելով՝ խոսուն մն կը պահանձ բարոր Հայերը ՚ի յունակամանթիւն գործնելու . և ՚այն ինչքանի մի օնուրամով վարդապետներ միակերպութեադանդիքի կ'ու տան կայսեր, վասրանդի թագաւորն Պագիկ արծուռ բէն համանելով՝ վարդապետաց դաւանագիրը կը պատառէ ՚ի ներկայութեան կայսեր, և Պօլսոց Անիկ վեցոյն բազմախռով ժողովի մէջ աւտենախոսելով՝ կը լուեցնէ յոյն հակառականեր ատառ ածարբանները և Հայաստանեաց եկեղեցին միակերպութեան վշէն կ'ազատէ, թէ պէտ և ինքը իւր հայրենասիրութեան եռանդին և մայրենի եկեղեցւոյ անկախութիւնը պաշտպանելուն համար : յետէ երկար ատառնդականութեան + ՚ի վեր ջոհ կը լինի յունական և առելուած թեանն և առ և բարէ : Յունական եկեղեցին արգանձակ կը հաս:

կրկնակը վկոյին ինքն կարստնելիթ ու Ուննուա երոր Երեւէս Ընորհալու և Պրդիդոր Տը զայի կաթողիկոսութեան ժամանակ կը վրդովէ Հայուսանեաց եկեղեցին պատգամնարներով և թղթակեցուա թիւններով և իրաց ու խաղս զուգ թեան պատրուակա . կը զբացիցնե եկեղեցականները, որպէս զի իւր եանց հօտի խնամքը թողած ժաղովաւ կանչ վիճաբանութիւններով մոսայուղին :

Ուրջապէս, յունական եկեղեցւոյ զաւակ կը հոսկնակը այն ամենն հին ենոր գարուց Հայները, որոնք իրենց բան ու գործը թողած կրօնական միութեան (աւելի ճիշդ անել միակերպութեան) գաման խնդիրը յուզած են և կը յուղեն, և միւս կողմէն ևս, փոխանակ քրիստոնէական կրթուե ոյմը զօրացնեն լու իրենց մէջ, մոլեսանդութե արարքաները անընդհատ կը շարունակին : Ել յու պիսիքն են ահա յունական եկեղեցւոյ զաւակները, զոր իշխած էինք մեր նախարարաց յօդուածոյն մէջ . բայց թէ ինչո՞ւ մեր արգոց ընդդիմախօսը ոյրապէս միշնած է . այդ գալսնիրը եւծ բացուորենց համառատիւ, ինչպէս խոսացանք ։

Զամենեան պատմութեան անձուկ շրջանակին մէջ տորկացած, յունական միութեան բուն գովանդնիրը լունկասոզ և միութեան հակամէտ գրագէւտներէն ամանք, իմաննարով, որ Ընորհալի հայր պահտը մեծ նշան սկսութիւն ունի Հայուսանեաց եկեղեցւոյ զաւակից համար, միջու մասնանիշ կ'առնեն զնոյն հայրապետը և իւր ժամանակակից ըր, երբ յունական միութեանդիրը կը յուզուի : Ել յու պասակար, գութեան մէջ կը տեսնենք մեր արգոց ընդդիմախօսը եւս, որ բօյորու վնանդէպատ յառաջ բերելով Ընորհալու ժամանակին անցքերը : Կը յանելուալ, ուստի կը առաջ ։

ԱՅՅԱՆՔ ԿՐԴԱԼԱԽԻԲՆ ՀԱՅՈՅ, և մինչ
գեռ երկուց եկեղեցեաց հոգեւոր
միութիւնը վառ երանուու փրայ էր և
Ընորհալին և յետոյ Ոնանս էլ կայսր
կը մեռնին և ներքին ու արտօքին բա
զաքական սրբածներ, պրոնցմոն լիցուն
է այն ատենաւան պատմութիւնը՝ վր
բայ գալով ամեն բան մուտցութեան
մէջ կը թողառն ո. և միութեն խնդրոյ
յու զաման միայն Ընորհալու ատեն.
աւան պատմութեան մէջ տեսնելով,
կը շարունակէ. «Եյս է երկուց եկեղեցեաց միութեան պատմութիւնը
... արապիսի միութիւն մ էր,
որուն հաւանեցան հայոց ամենն ըն
տիր և սցամիտ հայրապետներէն մէկ
քանին, ինչպէս Ներսէս Ընորհալին,
Գրիգոր Տղայ, Վաճրանացին և գրեթէ
աղջին լուսինը, ինչպէս կը փեսից
Ստեփանոս (և ապելեան (Օրբելիան)
+ + (տես. Ո) ասիս թիւ 218) » :

Հարկ չ'ենք համարիր երկարորէն
բացարկել, որ միութեան պատմութիւնը միայն Ներսէս Ընորհալու ժա
մանակին վերածելը՝ կամ կասարեալ
աչքակապութիւնն է և կամ պատմա
կան թանձր տպիսութիւնն է Ա ան զի,
միութեան խնդիրը յու զուած է (Կ հարկէ միշտ (Յունաց կովմէն) Ներսէս Ընորհալինն եօմն գար յառաջ, Բ ար-
գէնի կաթողիկոսութեան ժամանակ, 491 թուականին, Կ տեւած է մինչև մեր
օրերը, Երբեմն զայրանապով և երբեմն
մեղմանալով, Հարկ չ'ենք համարիր
երկարորէն պատմել, որ մինչեւ Կ Ներսէս Ընորհալին այդ միութեան
կան առաջարկութիւնը ոչ միայն ազգա
յին բազմաթիւ ժողովներով այլ և հա-
մբէն Հայոց ազգէն միշտ մերժաւած
է, ինչպէս կը փարին Ոնովսէ Կատան-
կառուացի, (Յովհաննէս կաթողիկոս,
Ղեւոնդ, Թառվանց Մաքրունի, Յանզիկ,
Ստեփանոս (Օրբելիան և Սատթէսաւ

Առահայի ցիր, Ուխտանէւ և այլ բառ
զումք ։ Հարկ չ'ենք համարիր երկրա-
պատմութիւնը լինել այս յայսնի իրազութեն-
մանին, այլ միայն կամիմք նկատել, թէ
ինչ արժէք ունին մեր ընդ գիմնաստ
բարեկամի խոզքերը, որ Հայաստա-
նեաց եկեղեցւոյ եօթնադարեան
պատմութեան վրային մեղմէկ քայլե-
րով սահելով՝ կը ջանայ պարզամիտ
ները համսղել առերզվ թիւ յանց պահան-
ջածը մուկդրութիւն չ'էր, այլ մութիւնն
ին Ընորհալը ծամանայ մութիւնը վառե-
րուայր գոյն էր. և Ե՛ և առաջ և առ հայրապետին մէկ բանին, և գրէ ին աղջին
լուսիւնը:

Ո՞ւր բարեկամի պատմական թիւը
հետեւութիւնները մերժերու համար՝
կը պարտաւարինք ասել, որ յունաց պա-
հանչածը ոչ միայն ծիսական միակեր-
պուն էր յայլ սպառապուռ բարձու-
մըն Հայաստանի այց հայրապետութեն,
Ներսէս Ընորհալին ոչ միայն համա-
մատ գտնուած չ'է միակերպութեան,
այլ երկար թվզմերով պաշտպանած է
իւր ազգային եկեղեցւոյ աւանդու-
թիւնը. Վցին լու թիւ նը ոչ միայն
հաւանութիւն ցուցած չ'է միութեան,
այլ և բազմներով մերժած է. Եյս
իրողութիւնը սպացուացնելու հար-
բար բաւական է միայն քննել՝ թէ ինչ
բաներ էին (Յունաց առաջարկութիւն-
ները, թէ թվզմով և թէ զանապան մոռ
զովմերու վիճարանութեանց մէջ և
Բաւական է միայն, առանց Զատչաւ
կան շրանեսութեան, առան միարիել
Ընորհալը, Ինդհանրական լիլիւը, թէ
ինչ պարւանակութիւն ունին, և միան
կամայն մի առ նայուածքով զիսաւէլ
թէ Հայքինչ սոսկումով կը պաշարէ-
նի. Երբ յանական միութեան խնդի-
րը կը յանցաւէր :

Յունաց առաջարկութիւնները և
որոնք առաջ առելի բազմաթիւ էին,

Վերսէս Ծնորհալը ժամանուկ կը գունենք միայն ինն հատ ո որը գրէ թէ բոլորն եւ ո ոչ թէ հագեւոր միութեան կը վերաբերին և այլ ծիսա կան միակերպութեան և իններորդն ակներեւ Հայաստանեաց հայրազեւ տութեան բարձումը կ'ամփոփէ իւր մէջ, ըստ օրու մ ընդդէմ առաջելու կան առաջոր թեան և աղքամին ընտրութեան կամ աղիկոսն Հայոց կ'առա ջարկուի և Այշ վերիդունիցիք զյառա ջարկուի կոմիտովիսին մայն ի խափառորդն Հոռոմց ու իւ այս առաջարկութեանը նոր չեր և այլ դարերավ կրկնաւած ո վասն զի Յոյնք չէն ընդուներ Հայոց հոյրապետական աթուոց առաջելու կանութիւնը ու այլ կը պահանջէին որ առրերաբար հայրապետ կամ աղիկոսն Յունաց Կոստերն և Պատրիարքին և

“Ո՞րդ՝ ո՞ր է ձեր ամբոն, (կը հորյունէին Յոյնք և Հերակլեան պատգումարուած կարնաց ժողովոյն մէջ), և պատրիարքն, ընդ օրով դասեալ է արքեպիսկոպոսն, և այն և կամ ցուցեք զներն, և կամ թէ ոչ ունեք հնազան գեցէք միումն ի չափս աթուոցս, ու պաթէ ոչ կասարեալ հերձուածող էք. և թերի յամենայն չնարհս առա տաւածայիսու ։ (Օքէնէլան ։ Յունաց Պատրիարքին ըլ հնազանդիլ՝ և ծիսա կան անմիսակի բազութիւնն պահպանելը կը նշանակէր ածային ամեն չնորհք ներէ թերի լինիր. Այս էր յունական միութեան բան հագին և է մինչեւ ցայսօր, ինչպէս որ ներիկաց ժամանակ կիս կրկնամիջրատ թիւները կը վեկայեն, օրով մկրտուածները նոր ի նոր առաջուածային նշանակի բազութիւնն առաջանաւ իւր յունական հասկացողութիւնն է առաջ միութեան սեւ գաղտնիքը. և այս էր պատճառն որ միշտ ի կամ աղքի կը ձգէին. իսկ Եւ ա Խ ամբ ունեց առաջնաբանութիլը, ոչ թէ միաւ կիր զսկան առանափակ յայտարարութիւն էր, այլ մեծ մասամբ հո չակ քրիստոնէական համատարած սրբոյն, որ կերպով մի յանդիմանութիւն էր յունական մոլեռանդութեան, թեպէ և Հայք Պատճառ Եւ առակալով որ Յոյնք այս ընդ-

րացէն մեր արդու ընդդիմափասփ բարք դան միաբարական թշնամանըները որբելու ։

Վերսէս Ծնորհալին և Վրիգոր Տղան, յունական միութեան նկատմամբ բռնի պահանջման ենթարակուած պատմական անձնիք են, և ոչ երբէք ինքնին հետամուզը ք միութեան և Վերսէս Ծնորհալին գառանաբանաւա կան գիր կը պահանջմանըները կը զրկեն, և ինչ պէս թէ սուրբանէ և այլք, և առառածածնընիք Հայրապետը կը լուսական ու մէկ անդամ գլուխ ծանացանել Հայրապետանեաց և կեղծաց վարդապետութիւնը, ըստ ամենույնի պահակառ կուլով աղքային ծիսից և աւանդութեանց ։ Յոյնպէս քանիցս անդամ գաւանակիր կը պահանջման Վրիգոր Տղացէն և Փաղով գումարել կը լուսիպեն և նա գումարել լով գարձեալ համառուս վարդապետ տութեան թիւ զիթ կը գրէ. Ծնորհալու գրածները յիշեցնելով. և ահա այս յուզման մէջ կ'ընդ հատին ինուդինները, առանց մերջնական որոշման գան միան զի միակերպական առաջարկութիւններէն և ոչ մէկն կ'ընդունուի Հայոց կողմէն ։ Վերսէս Ծնորհալին և Վրիգոր Տղան, որչափ որ իրենց կողմէն մարդասիրական ուղարկված վարդապետն էին, միաս կողմէն եւ առանական հանձնութիւն միութեան սեւ գաղտնիքը, և այս էր պատճառն որ միշտ ի կամ աղքի կը ձգէին. իսկ Եւ ա Խ ամբ ունեց առաջնաբանութիլը, ոչ թէ միաւ կիր զսկան առանափակ յայտարարութիւն էր, այլ մեծ մասամբ հո չակ քրիստոնէական համատարած սրբոյն, որ կերպով մի յանդիմանութիւն էր յունական մոլեռանդութեան, թեպէ և Հայք Պատճառ Եւ առակալով որ Յոյնք այս ընդ-

հրանութիւն մէկան, անդ տաք՝ զոյ պիտի յօթու ցըսպին միակերպութեան, ապա երբով սեւ ասպրոցել) կատկածանաց, և նմաց կեցին զնայն ինքն։ Ա գմբրոնացին, որ սպափութեցաւ ապա իւր տնձը պրոցաւ ցայները աշխատուիլ Ա գդի առջեւ ։ Ա Ա Սակայնք, որ Յունաց պահանջանք միւ թեան գազանիքը յայտնի էր նոյն խնկ մեր ընդդիմախօս բարեկամի ակ նարկան հայրապետներան և կարծեմք թէ մեր քարեկամի անտեղի փառասա բանաթերնը հերքելու համար՝ բա գական է միայն Նիրսէս Ընորհալու տաղացախիր թեան հետեւալ խօսքերը յառաջ քերել, որով յունական ո գին կը պատկերացին ասելով. “Օ ի մինչ յաւուրն յայն հասեալ, Հայոց հանւացն վսինանեալ, առան Պիտոր սի (Կետրոս գետադարձ կաթուղիկոսի) ի բաց բարձեալ, որպէս Հեղիսյն այն ծերացեալ, որով Յունաց ընդմեջ զսպրեալ, այլում (կաթողիկոսի) լինիլ ոչ թաց տուեալ, զի անտերունչ ասեն, լեալ, լցին ի կրօնս մեր գար ձեալու։”

Իսկ մեր քարեկամի այն խօսքերը բաւն գալով, որով կը պնդէ թէ յունական միւ թեանը հաւանեցաւ Գիտիւ աշխին ըստիւանը, և Չամեշանէն խուրուելով վիշ կը կոչէ Ասեփաննս (Օրբելիան պատմագիրը, նոյն խօսքերը մի կատարեալ թշնամանք կը համար բինք ազդին գէմ և նոյն խնկ յիշեալ պատմագրին մէջ բոլըրովին ներհակը կը կարդանք։ Ա ասն զի, լիվիլիսին մէջ յուղուած խնդիրը այնքափ կը վարովէ Արեւեթեան Հայերը Կորսիկաւ բազմապատիկ առաւել էին քան Կիլիկի (շիբէ) որ գտուշտուորութեան սաստիկ գիր կը գրեն Պարիսոր Անաւար զեցի կաթուղիկոսին, և յիշեցնելով Հայոց ազգային տան նախոկին ժողովները ընդդէմ Յաղկեդոնականու-

թեան հաւելի ձիչք տակ պունդակն միակերպութեան կատեն. Ե Մըդ առ մենայն հարց և սիւննուգով մէծառ քննութեամբ մաքրեցին զեկեղեցին. Հայոց յամենայն զանազան որոննոց, և զահման հաւաաց և զիտրդ եկեց զեցւ անխախտելի կրասկաւ. թաղին մեզ. Ա ասն որոց պարա է ամենայն հպատակն թեամբ պինդ ուներ զայտ սահման առանց քառ երման և պակաա սութեան և ե միշտ ընթեռնուալ զիու ցա գրեալոն և նովինի վարիլ և վարել զեկեղեցին Հայոց ի դաւանութիւն. հաւաաց և ի կարդ ատնից և ի սահման կենդանարար խորհրդոցն զոր ամեննեւ և ին մաքրեցին յամենայն անպատեհ խաւանուածոց. . . Վկա թէ աւելի ինչ կամ պակաա կամիք մունծանել յեկեղեցին մեր զոր ոչ անիմք ի հարցն . . . և թէ թագաւորական սաստիկ (բանի միջամտութեամբ յունաց) պատմէք զմեղ, մեք պապաատ եմք ի տանջանս յարսորս և ի բանահ ի մեռանել ի վերոց սուրբ և առաքելական հարցն առանգից ու

Լ ի թէ սայնօրինակ բաղմադիմի վը կայութիւնը և ս չունենայնիք մեր սաշեւ, եթէ Հայոց բոլըր պատմագրաւ կան յիշատակարանները հրց մասնը ւած լինէին (ինչպէս կը հաւատուի որ շատերը արգեն մասնուած են թըշնամեաց ձեռքով). Եթէ ամենեւ ին գրաւոր փաստեր չ'ունենայինք, մեր ընդդիմախօս բարեկամի առածները հերքելու համար՝ միայն մեր ազդի եւ եկեղեցւոց յունականութենէ ան խառն վիճակը. Նկատելով՝ գարձեալ ամենայն համարձակութեամբ կարող էինք պնդել, որ Հայոց յաւնական մի աթեւանը երբէք հաւանութիւն ցուացած չեն և վասն զի եթէ հաւանութիւն ցացած լինէին. անշատ շումացած գանձին կը լինէին.

ինչպէս Հայ ու Առառևմտերը ։ մինչդեռ
այսօր բոլորավին ներհակն կը առեւսնենք։
Կարծեմք թէ՝ այս պատմական կենդաւ
նի երեւոցը միայն բաւական է մեր
արգոց ընդգիւմնափափ բոլոր կարկատուն
փաստաբանութիւնները յօգա ցնդեւ։
Ուստի կը իննըրենք մեր բարեկա
մէն, որ այսափ ըշբանի յաւնական
միութիւնը պաշտպանելու ։ վասն զի
իւր ծայրայէղ պաշտպանութեամբ՝ աե-
զի կ'ուտայ մեզ վերտանի հաստատել,
որ Օ ատկական այցելու թեանց քողցն
տակ միամիերպական գաղտնիքներ կը
ծածկուէին։ քան թէ քրիստոնէական
սիրաց պարզ յայտարարութիւններ, ինչ-
պէս ինքը կ'ուղէ հաւատացնել։ Ա ա-
պին զի, Մերսիսեանց և Վրիգորեանց
ժամանակի պատմութիւնը այլ ընդ-
այլց մեկնու թեամբ յառաջ բերել և
Տուաէորդեանց գէմ թշնամանները
գեղզոց ուրիշ բան չ'են ենթադրեն,
եթէ ոչ յաւնական նոր միախրանքնեան
բազմանք մը, քատ որում ։ ամբունա-
ցու թղթերէն կ'իմանանք, որ Տուաէ-
որդեանց յուղնենքը միամիերպա-
թեան գէմէր, և գուցէ ոյս է պատ-
ճառն, որ նոցա գրուածքը թշնամեաց
շնորհիւ յաւիտենական կրտսեան
մատնուած են։

Ո՞ւր արգոց ընդգիւմնափափ կարծե-
ցեալ պատմամանագրութեան մէջ
կէտ մի ևս կայ, զգու չենք ու զեր առանց
զիսոսղութեան թողուլ։ Ո՞ւր բարե-
կամը Այօնի նախարիմաց յօդուածոյն
մէջ եղած ժարդը, ժարդուութիւնն և ժարդ-
բախու բառերը առիթ բռնելով՝ երկաւ
բօրէն պատմուէ ։ Ունիմորոց պատ-
մութիւնը, զոր իրմէն բռելու ամենե-
ւին կարաւաւթիւն չ'անեինք։ Ո՞ւր
բարեկամի այս ձանձրացուցիչ պատ-
մութիւնը կրկնելով՝ երկաւ նպատակ
անեցած է, այն է, նախ հասկացնել
մեզ, իրք թէ վիպած ենք. նոյն բա-

երը յաւնական միութեան նկատմանը
կ'արծագրելով ու եւ երկրորդ՝ իրը թէ
հառվեմ ականաւթիւնը և բաղդակա-
նութիւնը միայն կը նախիմ մանելութիւնն
ապար կը պարունակեն իրենց մէջ եռ
ոչ յաւնականութիւնը ։ Ասկայն թող-
ներաւի մեզ առեւ, որ մեր բարեկամի
բառձը՝ տւնայն ջանք է եւ ունօգուած
վաստակ ։ Ա ան զի, մարդութիւնն և մաս-
նիցութիւնն բառերը մէնք ընդհանուր
առմամբ գարծադրած ենք։ Ա ան զի, առ
մէն եկեղեցի, որ ուրիշ եկեղեցեաց
զաւակները կը բաժնէ եւ եւ իրեն մէջ
կ'ընկղմէ՝ քարոզելով կամ միարանին մը
կրտելով, միարակութեան և միամեր-
պութեան կղզունքը կը պաշտէ։ Ո՞ւր
արարութեան նկատմամբ՝ հասմենա-
կան, բոլորական և յունական եկեղե-
ցեաց մէջ եղած առարգերութիւնը
միայն այս է, որ առաջին երկուսի կող-
մէն Ո՞ւրաբերը եղած են վարդ ապետ-
ներ եւ հասաբակ քարազինքներ, իսկ
երրորդին կողմէն՝ կայսերներ և Պատ-
րիաքներ, ըստ որում, յունական միա-
րարութեան մէջ մեծ գեր խողացողը
միշտ եղած է քաղաքականութիւնը։

Ո՞ւր արգութելով մեր Հերթանմ՝ կը
պարտաւորինք քանի մի խոր եւս ա-
սել, Ալ ցաւ ինք, որ Վիշիկիթացի հայ
անհասներէն ումանք, առ անց իրենց
անունը և անուանարկութիւնը նշմա-
րելու մեր նախարարնեաց յօդուածոյն մէջ
վայրապար վիրուս պառած են և ատե-
լութեամբ յուղուած Այօնի խմբագ-
րութեան գէմ ։ որ իրենց մայրենին
եկեղեցւց իրական շահը կը պաշտպա-
նէ ։ Ալ ցաւ ինք, որ մեր եղաբարը՝
փոխանուկ՝ միութիւնը իրենց գեր-
գաստանի, իրենց ազգի և եկեղեցւց
անդամոց մէջ վիտքելու, հեռաւա-
տեղերու, մէջ կը փնտրեն։ Ալ ցաւ ինքո
որ մեր գէմ յունական վասարեր մի-
ութիւնը պաշտպանող՝ հայ մ'կ' օ. ոք

Առանց առջև ճարպասիրութիւնն
ծախելով՝ սկսած է արդեն թեթևա
մասրար իւր եղայուր առել և նո-
խառնել։ Կը ցաւ ինք վերջապէս + որ
մեր ընդդիմախոս բարեկամը իրեւ-
յան խորհելով ներկայ խնդրյան վրայ
դարձեալ ըստիսի համեսց մեր միու-
քը և խորհուրդը զւան զի նոյն եր-
կինքը առենիլու համար՝ հարկուար է
անշաւչու նոյն հարիղոնի տակ լինիլ։



ԽԵԶ ՕԴՆԵՇ ԲԵՇ

(Եւ-եւ ծնողաւեւ նախանց)
Օրորանիս մօտը նոտած
Ուսորուած անուշ երգերով
Խնձ շատ անգամ քուն էր արած
Խոսնդշան կիրելով։
Եղին ու իւղը քեզ պահապան
Վնիմիւ անգամ կրկնել էր,
Խառն իր սիրոյն միշտ առաստան։
Վնին ժամանմ կանչել էր,
Երրոր թուժովլ լեզուս բայցաւ,
Խոչի դասն աւանդեց.
Խոչ օդնեան ինչ կրկնիր, ասաց,
Քանի տարի եւ սիրուն դասն
Խոչ շարաւնակ կրկնեցի,
Ուօրս հետը ժամ գնացի
Խոչելութիւն սիրեցի։
Ուխառանեղի թէ մատուռներ,
Ուր որ ես ու իւս գնացի։
Համբաւրեցի ես խաչքարեր,
Խոչ օդնեան ինչ կրկնեցի։
Լարան փայտ ինչ ես մեծացայւ։

Ուսոր տուռնա քերանկան ։ 1
Խոչ օդնեան ինչ կրկնիր, ասաց,
Խոչն է ու անս օդնական և
Խառն ոգնական մնձ կտնշելով
Այն գառում միշտ կրկնելով։
Ըստով կարգու ապահովուց + 1
Քերականն առարտեցի
Յետոց ժուց վարժաօրուն +
Եօթը տարի եւ կարգուի
Առանց զանազան 1
Քանի քանի շարադրածնիր
Ու ես ինձէն գրեցի,
Դին չկրառած ճակառներն
Խոչ օդնեան ինչ դրօմեցի +
Եսուռ ածաշուն իւշտուան
Ուշափ սիրով կարգուցի +
Այգան խաչին սիրոյ նշան
Որորին մէջը զգացի +
Օգացի որ խաչի ճառան
Ունծ ուսմունք է մարդկաթեն.
Ունր գրկութեան դրօն է նաև
Ճշմարտութեան սու րբ նշան +
Օգացի որ նախատանկով
Գոզգովմայում անկուեցաւ +
Բայց և յետոց անհուն փառքալ
Գմբէթներում փայլեցաւ + ան
Օգացի որ նա է բաժին
Վշատութիւն դուզողին +
Նա է կենոց անձու կ ու զին
Ճշմարտութիւն սիրուցին +
Վշատութիւն, Ճշմարտութիւն +
Կըրան ծնունդ երկորեակ +
Խառն է նրանց ոյժ, զօրութիւն +
Վճրաւթեան մայր գայեակ + 1
Օգացի որ երկունք խաչին
Օսմնը է քան ցաւ ճնուդ մարց +
Բայց և ծնունդին արի ուժգին +
Ու ոչ որպէս հեզ կանանց +
Օգացի որ առանց խաչի
Չըկաց վասաց սփոխանք +
Ու աճում մն աղատ մորի ու ռաւ +
Ու ոչ պատկ յաղթանակ + 74